



30

26 NOV 2011
ԱԶԱՏ ՄԱՍԵՆԱՇԱՐ

թիվ 39

ԱՏՐՈՒՇԱՆ

30

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ



Քննական ԱԿՆԱՐԿ ՄԸ ԻՐ ԿԵԱՆՔԻՆ ԵՒ ԳՈՐԾԻՆ ՎՐԱՅ

Փ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ

Գ. ԵԲ Փ. ԶԱՐԴԱՐԵԱՆ ԵՎՐՈՅԵՐԵՐՈՒ

5

0



Կ. ՊՈԼԵԱՍ

ՕՐ Տպագր. Ն Զ Ա Ն -Պ Ա Պ Ի Կ Ե Ա Ն

1911

Պատրոս Գուհիքան

891-99.099 ԱՏՐՈՒՇԱՆ
Դ-99 ԵՎ.

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ



Քննական Ակնարկ ՄԸ ԻՐ ԿԵԱՆՔԻՆ ԵՒ ԳՈՐԾԻՆ ՎՐԱՅ



ՀՅՈՒԱՐԱԿԱՐԹԻԿԵ

Վ. ԵՎ Պ. ԶՈՐԳՈՒԲՅԱՆ ԵՎՑԱՅՐԵՐԻՔ



Ա. ՊՈԼԻ Խ
Տպագր. Ն Ժ Ա Ն-Պ Ա Պ Ի Կ Ե Ա Ն

1911

08.04.2013

67.046



(30.04.1933)

29985-6.6.

12867-58



ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

Մուսաները շատ երկար բռնեցին Գուրեանին սուգը, լնքն է անտարակոյս քնարերգութեան ամէնէն անգութ հունձքը, և ինքը՝ նոր հարսերու շիրիմին այցելու թիթեռնիկը :

Գերեզմաննէն՝ սիրահարը, խարափշագեղ կոյսին կ'իմացնէ, տերեւներուն թափելուն, երբ գաս վնասելու գերեզմանին մէջ իմ կաչս. անկիւն մը զայն պիտի գանես, և ծաղիկներու հոյեր անոր չորսդին ծլած : Դեղձան վարսերուդ համար՝ անկէ քաղէ ծաղիկներ, որոնք սրակս

ծներ են . անոնք այն երգերն են զոր չեմ
գրած , բայց մտածեր . սիրոյ խօսքեր զոր
քեզ չեմ ըստած : Այսպէս երգած է Սթէք-
քէթիի քնարը : Ու Գուրեանի յիշատակը
համանման ողբերգ մը չէ : Ի՞նչ կը նշա-
նակէր իր այս խօսքը .

«Կոյս մ'է նաև գերեզման...

Կա՞յ խորոնիլ սիրս մ'անոր նման...

Ու այդ խօրոնկ սրտին մէջ՝ թաղուած
է Գուրեանի ատրուշան խանդը . անոր
հողվարքին վրայ , կոյսը թող ցանէ ծաղկի
սերմեր , և Գուրեանի մեռած հառաջներէն՝
ան պիտի անրջէ աննման ծլող հարսնուկ-
ներ : Դուրեանի կոյսը թող ժամա չըլլայ ,
թող այցելէ գերեզման , բանասաեզր
պիտի գոհանայ , եթէ տուած է մէկուն սէր ,
պիտի հառաջէ .

Եցի՛ւ թանոր գերեզմանին խորհ լինիմ ,
Եւ դու թօժնած զամ մնչել ըուրշա... արտասուել...
Քեզ նրանին համար հարկ լոկ գոլ ժրիմ :»

Աշուղային անծայրածիր սիրոյ խանդին
մէջ կը լողայ , փոյթ չէ կարծես հոն ծո-

վամոյն ըլլալը . բաւական է որ սէրը ըլլայ
ծովը , ո՞վ կարող է սանձահարել սիրոյ
ճախրը քնար սրտերու . մանաւանդ երբ
անսովոր տաղմանդ մըն է որ կը յուզէ սի-
րոյ քնարին լարերը : Գուրեան ամէն քըն-
քուշութիւն կ'ուզէ հագնիլ , որպէս զի յա-
ջողի գրաւել իր սիրուհոյն սիրալ . և ի՞նչ
յուզիչ լողձեր են ասոնք .

Պարտեզ իցի՛ւ թէ վիրեհի վարդ լացող .
Եւ եր զալիր ալզուն շաղին մայսով պերն՝
Պայնով ներկել այսերդ , բափել գոզի իմ ծոյ .
Ներշին մնչիլս ի գիրեկի առներ եկէց :

Կ'ուզէ ըլլալ առու մը վճիտ , ուր ցո-
լար հուրիին ժափարը : Կ'ուզէ ըլլալ ճա-
ռագայթ և չողալ տարփանոյշի այտերուն
վրայ ու անուշաբոյր մաղերուն մէջ մա-
րիւ . կ'ուզէ ըլլալ հեւացող հով մ'անուշիկ
և սրբել սիրուհոյն արցունքները : Եւ
միայն Գուրեանը չէ որ կայսին գեղէն կը
շառագաւնի և կ'այլայլի . մանիշակը գլխի-
կոր սաւգ կը բռնէ , վարդը կը չկնի , շու-
շանը կը տժունի .

Եւ դեռ քսեմ ... որ մերկին
Ամպուցաւ... է՞ր արդեօք...
Երբու կ'ընե նէ ազօք
Վերն յառած աշխ ու նողին:»

Փափուկ գոյներով դաշտանկար մը կը
ստեղծէ . կ'ըլլալ սրնգահար սիրուհւայն՝
որ թաւուտքի մը խորը՝ ընկուժմանած է,
նուազկոտ ամբան ուրդին պէս՝ կը հեւայ,
շուշան մատներավ ծալվկ կը փետաէ հիա-
ցած է Դուրեան, կ'ըսէ անոր.

«Երիր աչացդ մէկ կայծին
Եւ մէկ վաճեկիդ զիս զերին,
Նըրպայեցիր զիս, անզուր,
Նըոլիներովի վիճ նողւոյի:»

Եւ ի՞նչ յուսահատ, և սրտաբեկ այրած
կուրծքով կ'երգէ այս ասղերը .

«Եր կը փախչիմ ժայռ ու սար՝
Զախախել սիրս եւ ըմար,
Հովին մէջէն միւս մինչես՝
Թէ բնաւ զիս սիրած չիս:»

Ու այս պարագային՝ սիրով ու սրտով
կը գրկէ ցուրտ հողը: Պ. Սրշակ Զօտան-

եանի անսահման պոռնիկը չէ գերեզմանը,
այլ կոյս մը, խորմանկ սիրտ մը աննման:

Դուրեանի յուղուած սիրտը իր քեր-
թուածներուն մէջ թափեր է զգացմունքի,
վշափ կրակը, բատ իս՝ շամնթերն ալ այդ
սրտէն կրնան կրակ ծծել: Խեղճ Դուրեան,
կարծես քարէ քար կը զարնէ իր գլուխը.
«Բայլ մը նայուածք՝ փունջ մը ժպիտ՝ քու-
րայ մը խօսք» դիւթեր են զինքքը. իր ձա-
կատագրին սեւ զիծը զարհուրելի է, ի՞նչ
դարման իր ցաւերուն, թող ի՞նքը խօսի
չինչ վատակին հնատ, սիրել զեփիւռը, առ-
տուան շալը, իրիկուան բալը, գրկել
քնարը, սիրուհին յուշիկ անոր կը մօտե-
նայ ու կ'ըսէ. «Քնարդ է ցուրտ սիրտ,
և սէրդ՝ ցաւ». բանասաեզծը կը զմայլի
անոր անսապակ սրտին, բայլ մը նայուած-
քին, փունջ մը ժպիտին: Դիւթուած է:

Բլրակներով գրկուած լճակը՝ ուր ձեր-
մակ կարապները կը լուշան, տարփատենչիկ
պարմանիկն և օրիորդ՝ երբ երգն ի բիրան
կը թիավարեն. ուռենիներ կքած ձիւղե-
րով՝ կարծես մեռեներու սուգը կը թա-

փեն ջրին մէջ . ու մարմանդի մը պուրակի
մէջ , կոյս մը՝ ճերմակ աղաւնիի մը արիւնը
կը ձօնէ շիրմին , ուր կը հանդչի անձնասա-
պան սիրահարը : Սյս պատկեր է , զգաց-
մունքի կաթիլ մը , պուտ մը բնական դե-
ղեցկութիւն . հոս կ'ընդօրինակեմ Դու-
քեանի լճակը , ուր կը գանես զգացմունքի
ծով , անբովանդակելի գեղեցկութիւն .

Ինչո՞ւ ապօած ես , լինակ ,
Ու չեն խայտար Բո ալեակ ,
Միքէ նայելոյդ մէջ անձկան
Գեղունի՞ մը նայեցաւ :

Եւ կամ միքէ կ'զմայլի՞ն
Ալեակիդ երկնի կապոյտին ,
Եւ այն ամառց լուսափրիք
Մեր նրբանին փրփուրիդ :

Մելամաղձոս լինակ իմ ,
Քեզ նես ըլամի մրտերիմ ,
Միրեմ եեզի պէս ես ալ
Գրտել , լրել ու խոլալ :

Արքան ունիս դու ալի՝
Ճակասս ա՛յնան խոկ ունի ,
Արքան ունիս դու փրփուր ,
Միրտս ա՛յնան յոց ունի բիւր :

Այլ երէ գոզդ ալ բափին
Բոյլին աստեղաց երկնիքին ,
Նրբանիլ չ'են կրբնար գուն
Հոգւոյս՝ որ է բոց անհոն'ն :

Հոդ աստղերը չ'են մեռնիր ,
Ծաղիկները նոդ չ'են բռումիր ,
Ամսիներն չ'են բրդեր նոդ ,
Երբ խաղաղ էք դու եւ օդ :

Լիբա՞կ , դու ես բազուհիս ,
Զի ք հովիէ մ'ալ խորասիս ,
Գարձնալ խորիք մէջ խրուլ
Զիս կը պահես դրդդպալով :

Շատերը զիս մերժեցին ,
«Քինար մ'ունի սոսկ» — սին .
Միմ «Թողդրոց է , զոյն չունի» —
Շիւսն ալ ըստ . — «Կը մեռնի՞» :

Ոչ ո՛վ ըստ . — «Ճէ՛ք տրդայ ,
Արդեօֆ ինչո՞ւ կը մրխայ ,
Թերեւս ըլայ զեղանի ,
Թէ որ սիրեմ , չը մեռնի՞» :

Ոչ ո՛վ ըստ . — «Սա տրդին
Պատենին սիրտը տրմագին ,
Նային ինչե՛ր գրուած կան...»
— Հոն նրդեն կայ , ոչ մատեան :

Հոն կայ մոխի՛ր... լիշատ'կի...
Ալեակիդ յուզե՛ն քող, լրան'կ,
Զի եռ խարիդ մէջ անձիս
- Յուսահաւ մը նայեցաւ...»

Պահ մը երազներով միմիթարուեցաւ.
Վասն զի համբոյք մը առաւ ներանէ, երբ
հորիզոնին վերեւ կարմիր շողերը կը մա-
րէն. անոր կուրծքին վրայ իր ձեռքը
զգաց թէ «սիրայ երկին մոռոսար», ան-
հուն. համբոյքի մը պէս անոր զիրկը կը
թօչնի դալիկանար, ան զի՞նքը իր քովը
դալարեայ գորգի վրայ կը նստեցնէ. իսո-
սի սիրուհոյն հետ, իրեն համար հատ-
նիլ է.

«Նէ քողուց որ վարսն ազու
Միւզը գէպ յիս բերելով
Միւս նովանիէ բբորելուծ
Ճակաս զով բոյերով:»

Բայց բանաստեղծին այդ ոսկեզօծ ժա-
մը կը սահի, կը թռի՝ հալածական ճակա-
տագրի սեւ երկաթէ ձեռքերէն: իրարու-
սէր կ'ուխտեն, և այդ երգումէն աստղերը

կը գոզդզան ահարկու: Բայց կ'երազի՞ն
թէ ինչ է զրժումք: Դուքեանը ուղած է
յաւետ պաշտել իր սիրուհին, սիրել անոր
սեւ աշերուն աստղերը. իր փափաքներն
չատ են, երգած է.

«Ես ուզեցի միշ նոյն լլլայ,
Մտիկ լնել բընդիւն սրժին,
Շնչել խուել ներա նողին,
Եւ օօստիել լոկ ձիւնափայլ
Խոծրակին վրայ ծալ ծալ
Թափող վարսից ալեակին ծրփին:
Ովկէան մը սրցունց լսեցի.
Զիս իր նեղե՞ս» իրձեց ինձի:»

Սիրուհին երև գարձուցած է, գոչեր է
անոր «Սիրել չես կրնար զիս», այդ սաս-
տերու ամոզրով մըն է հոգեցունց, ու կը
հեռանայ սիրուհին.

«Առասցին խոկմանց ամսիւ,
Կայծականաւ քրին նողիս,
Մոխիր գարձան երազներս յիս,
Ճակատագիրս խնձուց ի վեր.
Խոր մը կար, որ զիս չէր ծագրեւ
Այն լուս փոսն եւ զերեզմանիս...:

Փունչ մը կրնեիր՝ բոլ մը կայծակ՝
Դըմովս մանեմք խոցեց հոգեալս։»

Ի՞նչ անոյշ սփոփանքի խորշն է այն,
գերեզմանին փառը, մեր երկրորդ մայրը,
յաւիտենաւկան մայրը ուր կը գանենք մեր
վշտերուն անկողինը, ու որքան հանգիստ
անկողին։ Լամարդին իրաւունք ուներ
գերեզմանը իր հայրը անուանել, և իր
մարմինը պատող որդերը՝ եղբայրներ քոյ-
րեր։

Քիչ մ'ալ երազենք Վոսփորի չքնաղ
մէկ պատկերը, Դարեան իր բարիկամ
Վարդան Լութֆեանի գերեզմանին առջե
կը հեծէ, անոր հոգին կը հարցնէ։

«Ո՞ն, կը յիշե՞ս, Զամբճայի
Սար նըստծ լուռ մըխալինի,
Ուր ուր ային մեզի նոնին
Սիւ նովանցի վիշտարի։»

Անոնք չէին խօսեր, կը կարծէին թէ
խօսքը իրենց հոգւոյն անհումութիւնը կը
պղձէ, գերիշ երկու տժգոյն բոցեր իրա-
ռու մէջ անոնք կ'այրէին. սեւ կը ծծէին,

սեւ անհասնում, իրենց հոգիներն նոճի-
ներու թուխ թիթեսնիկներ էին։ Ի՞նչ սոս-
կալի է սրասրեկ սեւ մրմունջներու այս
փունջը։


«Անյուսուրին, գերեզմանի
Ալդ սեւ կարը շա՞ս ըմպեցինի,
Քեզ յափեցոց ալդ ըմպելին,
Եղաւ երեխից տքզոյն որդի։»

Կը հարցնէ իր անմոռանալի մեռած բա-
րեկամին։

«Եշանի՞ն ես նոյ թէ բլուան,
Զուարենց թեւով լուր մինձ դրեի.
Ահ, այս աշխահն միշտ սալտոկ է...
Յաւերու մեծ մայր մէկ աշխահն։»

(3033 - 48) / 2864 - 8
Ու եթէ Վարդան պատասխանէ թէ
հոն իր ուզածները կան, բանաստեղծը
յօժար է թօթվել հոգւոյն աղտոտ ձորձը,
և հող հագնիլ, հող սգաւոր։

Մահը միշտ աչքին առջեւն է, գերեզ-
մանը իրեն համար պատրաստ փառ մ'ունի.
Թեւերը ջախջախ աղաւնիի մը պէս, զէպ ի
շիրիմ կը դիմէ, բայց մեռնիլ, ահ սոս-
շիրիմ կը դիմէ, բայց մեռնիլ։»



կալի է, սէրը իր մէջ գեռ մնուած չէ, ու
թէեւ սեւ նոճներու մէջ հառաջ մըն է,
թափելու մօտ աշնան մէկ տերեւ. բայց
գեռ կ'ուզէ ապրիլ.

Ո՞ն, կայծ սրւէք ինձ, կա՞յծ սրւէք, ապրիմ...
Կ'նչ, երազ! վերց զրելի ցուրտ ժրիմ...
Այս հակատագիր ի՞նչ սեւ է Ասուա՛ծ,
Արդեօս դամբանի մրուրո՞վն է զրուած...
Ո՞ն, սրւէք նոգուս կրակի մը կրաիլ,
Սիրել կ'ուզեմ դեռ ւապրիլ ու ապրիլ
Երկնիք ասղե՞ր, նոգուս մէջ քնիլ՞ր,
Կա՞յծ սրւէք, կեանի ձեր սիրանարին նէք:
Գարունն ո՞չ մէկ վարդ հանչխ դալիանար,
Ո՞չ երկնի ըողերն ժրայիս մինձ չ'են տար.
Դիւերն միօս դագաղս, ասղերը չանիեր,
Լուսինն յար կու լայ խուզարիլ, վրիեր,
Կըլամ մարդիկ որ լացող մը չունին,
Անոր հանար է որ համ դրաս այդ լուսին,
Եւ մանամեճն այլ կ'ուզէ երկու րան,
Նախ կեանիք, վերջը լացող միր դրանի:...
Եւ զո՞ւր բաւութներ լրուցին իմ շուրջ,
Գաղտնապահ եւեիք չառին երկի ունի,
Որ չը խոռվին երազքս փրսիմ,
Թոյլ սրին որ միօս զնի երազեմ,
Եւ ի զո՞ւր ծաղկունի փրբիթեր գարնան:

Միօս խրնկարկեցին խոկմանցը խորան...
Ո՞ն, նոխա ամենիք զիս ծաղրեր են...
Ասունոյ ծաղրն և աշխարհ ալ արդին...»

Իր Տրտունջքը Աստուծոյ դէմ քնարին
դասն հառաջն է, իրմէ յափշտակուած է
ճակախն վարդը, աչքին բացը, շրթանց
թրթուումները, հոգւոյն թռիչը, անսպա-
րագրելի անէծք մը կը խորհի ըլլալ. զԱս-
տուած իրեն մասին ոխերիմ կը նկատէ,
բայց օր մը վերջը զզջումի երգը կը վու-
գուէ. երէկ պազ քրամանց մէջ սեւ մրափ
մէր քաշած, թօչնած զոյգ մը վարդեր իր
այտերուն վրայ կ'այրէին, ճակախն վրայ
մեռելի դալկութիւն մը կը պլալար, մա-
հու թռիչ մունէր, կը լսէ մօրը հնձնծումը,
բանալով խոնջած աչուրները, մօրը ար-
տօսը կը նշմարէ, ճշմարիտ գորովի մար-
գարիսներ են այդ կայլակները: Եւ ինչո՞ւ
մայրը անհուն ցաւ մունի, ապաշտու-
քնարը կը լսեցնէ.

«Այն սեւ ցաւը ե՞ս էի...
Ա՞ն, զրլուխը փորուկից,

Այս սեւ նեղեղն Տրի դուրս.
Ո՞ն, ներէ՛ իմձ, Ասւան՛ իմ,
Մօրս արսուր տեսի...»

Փափուկ սիրս, փափուկ քնար, խռով՝
քի ժամանս իր ահաւոր անէծքը կը բար-
ձրանար գէպ ի երկինք, զայն վար կը
քաշէր իր զլջական աղօթքով։

Դուրեան կը աեսնենք որ անսասանելի
սէր մ'ունի, թէեւ յուսախաբութիւնը իր
մէջ գերեզմանական ձայն մ'ունի, սակայն
սէրը իր մէջ այնքան բռնկած է, որ կա-
րող չէ յուսանասութեան թոյնը իսպառ
զինքը ջլատելու, մինչեւ գերեզման իր
սիրունոյն սէրը կ'երգէ։

* * *

Մեր մէջ ընդհանուր գաղափար մըն էր
դարձած, որ բանաստեղծը, անհրաժեշտ
թատերագիր ալ պիտի ըլլար. այս գաղա-
փարին հաւատարիմ մնացեր ևն Պէտի-
թաշեան, Հէրիմեան, Թէրգեան և նաև
Դուրեան։ Բայց գեղեցկիտական այդ-

երկու ուրոյն ճիւղերու մէջ համահաւառ-
սար յաջողութիւն գտնելը գիւրին չէր։
Դուրեան իբր թատերագիր շատ երկիւ-
զած է. յառաջաբանին մէջ կ'ըսէ. «Մէկ
քանի տարիէ ի վեր յդացած երկոցս մէջ
սոյն ժամանակակից թատերախաղն ահա
կը համարձակիմ ի լոյս ընծայել իր առա-
ջին պատուղ իմ ճգանց զօր կ'ուղիմ նուի-
րել Ազգիս։ Սոյն հրատարակումն ինձ հա-
մար նոր է, ուստի դողլոցալով կ'իջնեմ
յասպարէզ առաջնորդող աստիճանները,
ներովաճման ժպիտներ ալինկալերով։» Այս
համեստ մտքով հրատարակած է իր Դու-
կասովի արկածներուն թատերագրու-
թիւնը։ Միրահարներ՝ Վարդուհի և Եղ-
ուարդ աղքատութեան պատճառով չեն
կրնար իրենց փափաքին հասնիլ, և
անձնասպան կ'ըլլան։ Աղքատութիւնը
անբարոյական վաստ միջոցներ ցոյց տուած
է. Ղուկասով յիսուն ոսկիի համար՝
իր դուստրը Վարդուհին նահապեաս-
ֆի հաճոյքներուն կը մատնէ։ Յիսուն ոս-
կին չի փրկեր զինքը. սապատող Մա-

կարը՝ որ գործակառար է նահապետովի՝ կեզծ սովի յանձնած է սնամնկացած աղքատ Դուկասովին։ Դուրեան վիպասանական հանդոյցներ կը գործածէ այդ ողբերգու ահարաններուն մէջ։ Թատրոնին վերջերը կը լուծուի ամէնէն մնեն համազոյցը։ Նահապետովի՝ Դուկասովի ապօրէն զաւակն է, որով Վարդուհին՝ անոր քոյրն է։ Ընտանեկան ազտառ ահարաններ բացուած են։ Ու Վարդուհին իր բուն սիրական բանաւոհզ Եղուարդին հնատ կարգուելու համար, հասարակ կնկան դեր մը կատարելը՝ մնաբնական ու անբարոյական չի գտներ։ Միայն հայրն է որ չարաշար խոզի խայթ կը զգայ, թէ ինչո՛ւ աղքատութեան պատճառաւ կը սափառի արատաւորել իր աղքական կուսութիւնը։

Յանդուգն դատաստան չի համարուիր անշուշտ, եթէ ըսեմ, թէ բանաստեղծ սիրանարը, աղօս պատկերն է Դուրեանին։ Դուկասովի աղջկան Վարդուհին սիրահարեալ է բանաստեղծ Եղուարդը, բայց

Դուկասովի կ'իմացնէ Եղուարդին որ բանաստեղծութիւնը աղքատութեան գարման չէ։ Դուկասովի ժամանակին սուսահայ նշանաւոր հարուստներէն էր, սնամնկանալուն ա՛լ կը կոչուի Թովմաս։ այդ Թովմասը Եղուարդին կ'ըսէ.

«Եղուարդ, Դուկասովի աղքատութիւնը կը վայլէր կարգալ, զրել, նուազել և զրունակուլ . . . բայց Թովմայի հիւզը տասնափ չընդունիր, եթէ չես ուզեր իւզոտ օձիքով, մաշոծ ու պատուած հազուսա հագնիլ, սոկեզօծ թշուառ մը, ինձի պէս մուրացկան մ'ըլլալ, ոս տարբերութեամբ որ եթէ ես ոգոնձէ թառ մը ունիմ, դու քնար մը պիտի ունենաս . . . Վերջապէս եթէ չես ուզեր բացարձակ մուրացկան մ'ըլլալ, կրակը նետէ այդ մըսաւած թուղթերը, ուրոց վրայ ընկունայն քիրան ու լոյս կը թափիս . . . Տաղերգութեանց մէջ սիրուհւոյդ տաջեւ խոստմունքներ, անձնուրացութիւններ կը շարես . . . ջախջախնէ այդ մուրացկանսութեան նպաստով քնարը։»

Եւ եղուարդ կը պատասխանէ .
«Բայց օր մը անշուշտ անոր յարդը կը
ճաշցուի» :

Թովմաս կ'ըսէ .

«Այս՝ գուցէ անունդ սոկեզօծ պիտի
լիշտակուի խեղ ու անշուշտ մեռնելէ
վերջ, յօրանջնող քահանաներ՝ գերեզման-
նոցին ճամբուն վրայ գանուած փասի մը
մէջ քեզ նետելէ ետքը, երեսկախ ու
դժգո՞ն մեռելաթազներ՝ քանի մը թի
ցուրտ հող վրադ թափելէ և տարիներ
գերեզմանիդ հողախոյալ հարթ և անյայտ
ընելէ վերջը : Մա՞րդն է ապրովը թէ փտած
ուկորը, սի՞րան է զգացովը թէ գերեզ-
մանը . . . կը հասկնա՞ս . . . զնա՛, գործա-
ւո՞ր եղիր, բայց երբէք մի՛ փափաքիր
հայ մատենագիր ըլլալ :

Քնարի ու մատենագրութեան վրայ
ամէն ակնարկութիւն վերագրելի է Դու-
եանին : Յանաստեղծը ըմբունած էր որ օր
մը անշուշտ իր քնարին յարդը կը ճանչ-
ցուի . կը տեսնէր որ քնարը զի՞նքը աղ-

քատ կը պահէր . այս ամէնը իրեն շատ
ծանօթ էր :

Նիւթը բոլորսին աննպատակ, անմաս
է այն ատենուան հայ մտքին, հայ ընտա-
նեկան կեանքին և կարծես բոլորսին բըռ-
նազրոս բան մը, ի՞նչ նպատակով կը զրէ
իր այս թատրոնը . կ'ըսէ յառաջաբանին
մէջ . «Զայս երկասիրելով՝ իմ մասնաւոր
դիտումն է իմ աննշանութեամբ օրինակ
ըլլալ ուրիշ թատերագրաց՝ որ աւելի
արդի ընտանեկան անցքերը սկարունա-
կող բարոյալից թատերախողեր յօրի-
նելու աշխատին, որով աւելի օգուտ
կրնան ընծայել Հայ ժողովուրդին : » Նպա-
տակը բարի է, բայց իր այս թատրոնէն
հասարակութիւնը բարիք մը չէր քաղեր,
ընդհանուր հոգեբանութիւնը բացարձա-
կագէս թոյլ է, ոճիրներ, խարեւայութիւնն
հասարակ գռեհիկ անբարոյական միջոց-
ներ գնահատելի չեն . վատ նպատակ մը,
որ թէեւ հեղինակին մտքին մէջ բարի է:
Գովելի է երկու սիրահարներու անկեղծօ-

թէն զիրար սիրելնին, բայց ի՞նչ հարկ անձնասպանութեան դիմել, քանի որ էաւ կան կամ ստիպողական պատճառ մը չկայ: Ազգիկը ապօրէն զաւակ մը անհնալու սոսկումէն՝ կը մղաւի անձնասպանութեան և իր Եղուարդը պարզ իրմէ անբաժան բլլալու համար, երկու քը միաս մին կ'որաշեն թոյն խմել. «ապրին այն է, երբ մահուան զալուկն զգեցցած՝ երկու զուարթագէմ դիակ գիրկընդիասոն կ'իջնեն այն լորիկ փառը...» և ազջկան համար քաղցր էր բանաստեղծ մը սիրել և հետք մեանիլ: Եւ այս խոնթ փափաքնին կը կատարեն: Բայց չՅ որ սիրահարութիւնը կոյր է. նկատի չտանիր, ո՛ և է բարյամկան պահանջ, մարդկային օրէնքն ալ երբեմն ոստնակոն կ'ըլլայ. սիրահարական առամներն անգին չեն նաև միջաղգային հանձարել թատերագիրներու ու բերգութեանց մէջ: Ժամանակին սովորութեան հետեւած է նաեւ մեր բանաստեղծ Գուրեանը: Սականութիւն, թունաւորում,

ժամանակին կարծես ամէնէն կարեւոր պահանջն էր զարձած. թատրոն մը առանց այդ հրէշային ոճիրներուն՝ հետաքրքրական բլլալու հմայքը կը կարսնցնէր: Դուրս բան ուզած է գգուել այդ հմայքը:

* *

Երջանկութիւնը Սիրոյ մէջ է. Դուրեան կը կարծէ թէ Սիրով կ'երջանկանանայ. «Երջանիկ է այն ծաղկիկը որ քու ըլթանցդ վրայ կը թառամիր, երջանիկ է այն հողմիկը. որ քու ծակատդ կը չոյէ, երջանիկ է այն ծառագայթը որ քու մաղիրուդ մէջ կը նուազի, և ամէնէն աւելի երջանիկ է այն որ զքեզ կը սիրէ ի բոլոր սրաէ:» Երիտասարդ Վարդին համոզումն է այն, իր սիրուհին Շուշան կը պատախանէ. «Ահ, յիրափի ի՞նչ քաղցր է այն սէրը Վարդ, սէրը կինաց գարունն է որ մեր սրտին մէջ կը փթթի, և համբայրը անսր զեփիւռն է որ մեր սիրաբորբոք սրտերը կը զսվացնէ... Տե՛ս, Վա՛րդ, բոլոր բնու-

թիւնը սիրով կը խայտայ... լուսինը սէր
կը ցօղէ, ծաղիկը սէր կը բուրէ, հողմիկը
սէր կը շնչէ, թռչունը սէր կը գեղզեցէ,
տերեւը սէր կը սօսափէ, առուակը սէր
կը մրմնջէ, ո՛հ, ամէն ինչ սէր... սէր...»:
Եւ Գուրեան յաւիտենականօրէն սէր քա-
րողած է, թէ՛ քերթուածներով և թէ՛
թատերագրույթիւններով: Միշտ և ամէն
բանէ վեր սէր և զարձեալ սէր: Շուշա-
նին սէրը շատերը դլիսէ հանած է, և այդ
սիրոյ շատերը զան են եղած. մէկն ալ Սա-
հակն է, աւագակ Գէորգին որդին. իր օր-
հասական ժամերուն կը մրմնջէ. «Աներե-
ւոյթ ձեւք մը գերեզման կը ցուցնէ ինձ
անդադար, զոր սէրը իր արիւնլուայ մա-
զիւներով սաքերուս տակ փորեց. հո՞ն
պիտի իջնեմ ես, Շուշա՞ն, վասն զի չտ-
փազանց սիրեցի զքեզ..., Գերեզմա՞ն,
թո՞վ յատակդ խոր ըլլայ, որպէս զի գի-
շերուան լուսթեան մէջ աշխարհիս երեսէն
ոլացող սիրոյ խօսքերուն ու համբոյրնե-
րուն մրմունջը չըլլայ որ գերեզմանիս թա-

փանցէ և իմ վշտահար ստուերս իր խոր
քունէն արթնցնելով՝ աչքերէն արցունքի
սառած կաթիւներ հոսեցնէ... Ո՛վ Սէր,
դահի՛ճ երիտասարդաց, դու սրեցիր տա-
պարդ...»: Ու այդ տապարին անգութ-
հարուածներուն տակ կը փշրին Գուրեանի
«Վարդ և Շուշան» թատրերգութեան գե-
րակասարները: Ու Գուրեանն ալ այդ տա-
պարի հարուածէն կրցա՞ւ ազատիլ: Միրոյ
մասազ մըն ալ ինքը: Իր «Վարդ և Շու-
շան»ը սիրային զաղափարներով կատա-
րեալ վարդ և շուշան մ'են, սակայն կը
բուրէ ոճրագործութիւն, աւազակութիւն,
կը տեսնես սպանութեան երկայն շարք մը
որ սպանդանոցի ոչգալի տեսարան մը կը յի-
շեցնէ: Իր օրերուն պահանջն էր հանդիսա-
կաններուն ուշաղրութիւնը սիրային գէպ-
քերավ գրաւել, և անվերջ խոզիսցումնե-
րով գրգռել երեւակայութիւնը: Հանեցէք
այդ թատրերգութենէն մէկ քանի սիրային
բացատրութիւններ, կը մնայ գեղարուես-
տական տղեղ կմախք մը:

Դուրեանին վրայ գրող Պ. Արշակ Զօ-
տպանեանը, բանասաեղծին թատրեագրա-
կան գործերը անաչառօրէն կը քննադատէ.
գրած է. «Երբ մարդ ծէքսբիրի հոգերա-
նութիւնը, ծիլլերի քննարերգութիւնը,
Հիւկոյի թոփչը չունի, կատարելապէս
ծաղրելի բան մը կ'արտադրէ այդ արտես-
տին կապիօրէն հետեւելով։ Եւ Դուրեանի
թատրերգութիւնները այդպէս են։ Նիւթը
տլայական կերպով ընտրուած և աւելի
տպայական կերպով հիւսուած, առանց
բարքերու, ժամանակի և նկարագիրներու
մանրակրկիա ուսումնակրութեան, յաճախ
պատմութիւնը խօսակցութեան վերածուած
բացագանչութիւններով, հնչուն բառերով
ծանրաբեռնուած, հազիւ տեղ անդ իրա-
պէս պերճախոս հատուած մը՝ պոռոսա-
խօսութեանց մէջ կսրուած, կամ զգաց-
մամբ բարախուն խօսակցութիւն մը՝ անո-
մէջ գոռում-գոչումներու ասկ թաղուած։»
Շատ իրաւամբ Սրապիսն Հէքիմեան Դու-
րեանի համար ըստ է սա խօսքը. «Մեղք

որ այդ տղան թատրերգութիւն կը գրէ.
անիկա բանասաեղծ ծնած է»։ Բայց այդ
մեղքին առաջնորդողը ամէնէն աւելի Պէ-
շիկթաշլեանն էր եղած։

* * *

Դուրեան Խւակիւտարի ճեմարանին ա-
շակիրաններէն է, գասերուն մէջ ամէնէն
անյաշողը, բայց վարժարանին բթամիտը,
ինքնօգնութեան մէծ դպրոցին ամէնէն
աշղանդաւոր դէմքերէն մին կրնայ ըլլալ։
Դպրոցական ըլջանի անմիտ աշակերաննե-
րէն էին Վուլթեր Սկօտ, Հումպոլտ, Վոլ-
թա, Նեւան, Ալֆիերի, Թիէր և Տիւմա
Հայր։ Առանց չարքէն դուրս չի մնար և
մեր բանաստեղծ Դուրեանը։ Վարժարանին
ինքը կը պարափ հայերէն և ֆրանսերէն
լեզուները և ընթերցումներ չ. Արսէն
Բագրատունի. Հ. Ալիշան քերթողներու-
երկերէն։ Եւ գասարանի գրասեղաններու-
առջեւ ինքը զգացեր է բանասաեղծական
խանդի մոգութիւնը, զայն ո՛չ վարժա-

պետները և ոչ ալ աղքատութիւնը կրցեր
են մարել :

Հայրը ջրհանկիրներու պետն է, ընտա-
նեկան աղքատութիւնը անտանելի է.
տունը հաց կը պահանջէ : Դուրեանի բուխ
սիրաը կարող չէ դիմադրել խեղճ կացու-
թեան, իրեն կ'առաջարկուի նիւթական
գործ . հաշուակալութիւն, կամ պայտասակ
բռնել իլիքան էֆենտիփի ձիուն հանելէն վա-
զել . և ի՞նչ դասնացած շեշտով կը հա-
ռաչէ . «Ասանկ ստորին գործեր ընելու
համար է, որ գպրացին մէջ այնչափ ատեն
միտքս յոգնեցուցի» : Ու կը ստիպուի իսա-
ներու մէջ հաշիւներով զբաղիլ . Օրագիր
թերթին օգնական խմբագիր կ'ըլլայ, զաս
կու տայ, և վերջապէս թատրերգութիւն-
ներ գրելով, կ'ուզէ ստակ շահիլ . և ծնո-
զաց հաց հասցնել : Բայց թատրերգու-
թիւնները իրեն մէկ քանի ծափ և երկու
երեք ստակ կու տային : Սակայն գրիչը
ստակ չի շնոր . տունէն իրեն կ'ըսեն.
«Պետրոս», գրելով չմնար, գործ մը գը-

տիր» : Դերասան կ'ըլլայ . «Ամիսի մը չափ
մինչեւ անգամ խոնարհեցայ դերասանու-
թիւն ընել, ընտանիքիս կարօտը լեցնելու
համար» . բայց մեծ յաջողակութիւն մը
ցոյց չի տար դերասանութեան մէջ, թա-
տերապետ Յակոբ Վարդովեանը անոր կը
յատկացնէ ամսական 300 զրուշ : Բայց
նախատինքով մը Վարդովեան թշնամա-
ցած է Դուրեանին, ու խեղճ բանաստեղծը
կը զրկուի դերասանական շահէն : Աղքա-
տութիւնը իր ճիրանը անոր թոքերուն մէջ
կը միէ, և կը ծծէ բանաստեղծին անոյշ
կեանքին ճրագը :

* * *

Դուրեան զրականութեան մէջ զարգա-
նալու համար Խւակիւտարի Վարժարանը
իրեն նշանակութիւն չունէր . առանձին
աշխատութիւնը, կարդալ, անընդհատ
կարդալ միջազգային գլուխ գործոցները
միակ միջոցներ են ինքնազարգացումի :
Եւ Դուրեան ըմբռնած էր ընթերցումի

դիւթական օգուտը . իր մահէն յետոյ սեհնեակին երկու մնտուկ գիրք կ'ելնէ . բաց ասաի յաճախակի ընթերցասիրաց ընկերութեան գրադարանէն 10-15 գիրք կ'առնէ կը կարդայ ու կը վերադարձնէ : Ինքը սիրած է Ալիշանի և Պէշիկթաշլեանի քերթուածները , ու անոնց համար մեծ պաշտում մը ցոյց տուած : Իր օրերուն եւրոպական տաղանդաւոր հեղինակներուն գործերուն ծանօթ է . իր մէկ թատրոնին մէջ կը յիշէ Լամարթինը , Մօլիերը , Ժան Ժար Ռուսսօն , այդ միեւնոյն գրքին մէջ գրած է այս տողերը . «Սննարին է որ մարդնէքսրիրի , Հիւկոյի և Տիւմայի թատրերգութիւնները կարդացած ժամնաակ չըսքանչանայ . կը պաշտեմ ևս այդ հանճարները , ժողովրդոց այն շանթեռանդն ու կարմիր զաւակները »: Ինքը իրօք հիացող մըն է այդ հանճարներուն , և անոնց գործերէն ինչ ինչ կտորներ ալ թարգմանած : Իզմիրի և Պոլտայ Մամուլը արդէն սկսած էր ոռմանդիք եւրոպացի հանճարներու

նշանաւոր գործերը թարգմանել և հանչակիններէն է . կը լափէ այդ թարգմանութիւնները և արդէն ֆրանսերէն լեզուի ծանօթ ըլլալով , կը կարդայ եւրոպացի հեղինակներէ Փրանսերէն վէպեր , քերթուածները ու թատրերգութիւններ : Պ. Արշակ Զօպաննեան կը գրէ . «Գալով Դուշանի ընթերցումներուն , սխալ մըն է նոռնէն կարծել թէ «Ինչ կ'ըսեն»ի հեղինակը բան մը կարդացած չէ : Անշուշտ բոլոր գրականութեանց շրջանը ըրած չէ , և շատ գրականութեանց ատկից . բայց կարդացած է ամէնէն հեռու ատկից . բայց կարդացած է ամէնէն փափուկ ու ամէնէն տաք հեղինակներն այն գրականութեան , որ ամէնէն տաքն է բոլոր գրականութեանց , գլխաւոր ոռմաննով բանագիրք բանաստեղծները , Հիւկոն (բանաստեղծութեանց առաջին մասը , թշուառները , և թատրերգութիւնները) , Լամարտինը (բանաստեղծութիւնները , Ժիւման (վէպերը և թատրերգութիւնները) , Թերեւս Պայրը (վէպերը և թատրերգութիւնները) , թերեւս Պայրը մէկ գութիւնները) , թերեւս Պայրը մէկ ալ մէկ

քանի թարգմանութիւն կարդացած, և
կէօթէի Վէրթէրին վրայ գալափար ունե-
ցած ըլլայ»: Հարկ չի կայ տիեզերական
ծանօթութիւն միջազգային գրադէսներու.
Դուրեան ամէնէն կարեւորներուն ծանօթ
էր. լաւ կ'ըսէ Պ. Զօպանեան. «Դուրեանի
պէս մաքի մը համար, քանի մը մեծ գոր-
ծերու ընթերցումը ամբողջ տիեզերքի մը
բացումն է:» Բանաստեղծին միտքը արդէն
վառ կրակ մըն է, գեղեցկագիտական
աստղեր ժայթքող վառարան մը. ընթեր-
ցումը կ'արծարծէ այդ կրակը: Դուրեան
օտար զեփիւսի պէտք չունէր, իր մէջ
կրակը բնական էր. ընթերցումը միջակ
կիսկատար ձեւ մը առւաւ իր քնարին:

* * *

Ամէնէն առաջ ինքը իր քնարին հաւ-
նած է, ճանչցեր է իր բարձր արժանիքը:
Կը պատկառի Պէշիկթաշլեան բանաստեղ-
ծէն. բայց կ'ուզէ գիտնալ թէ իր տաղան-
դը արդեօք կը գնահատուի՝ անկէ, իր

«Սեւ Հոգեր» թատրերգութիւնը կու տայ
անոր, և կը փափաքի կարծիքը իմանալ.
մէկ քանի օր վերջը Պէշիկթաշլեան կը վե-
րադարձնէ զայն, յայտնելով որ բաւական
լաւ է, և թէ հեղինակը փայլուն ապագայ
կը խստանայ: Բայց անոր ապագան ճան-
չցողները քիչ էին, իր կենդանութեան ոչ
միայն կը տեսնէր կոյսերու սիրոյ ժլատու-
թիւնը այլ և գնահատածմի անտարեր
ծղմիւնութիւն մը հանրութենէն. այս ամեն-
ասասոյգ է, ասոր համար է որ բանաս-
տեղծը իր օրհասական օրերուն դառնացած
կը հաւաչէր իր այս խօսքերը. «Իմ յարգու
չճանչցան, բայց պիտի վնատեն զիս»: Եւ
համոզուելով որ ինքը արժանիք մ'ունի,
քնարը անսովոր յարգ մը, կ'աղերսէ.
«Միս, գո՞նէ գրածներս ապեցէք. չմոռ-
ցուիմ»: Տաղանդ մը մոռնալն ոճիր մը չէ:;
Մէնք ոճրագործ չենք: Մէնք այդ սիր-
ուած և սիրոյ ողջակէզ տաղանդը չի մոռ-
ցանք, մահուլնէ վերջը իր բարեկամները
գէորգ Զօպանեան և Ա. Գոռանեան հան-

գանակութիւն մը կ'ընեն, և տեսրակներով կը սկսին հրատարակել բանաստեղծին քերթուածներն ու թատրերգութիւնները. ասոնք ընդունելութիւն կը գտնեն, և գրքերուն հասոյթովը Պաղարպաշիի գերեզմաննոցին մէջ համեստ չիրիմ մը կը կանգնեն բանաստեղծին հողաբուրին վրայ: Իր համբաւը կ'արփաթեւէ օր աւուր վրայ, քանի որ երթալով զգալի կարեւորութիւն և յարգ կը արուի քնարերգական գրականութեան, և մամուլին մէջ կարեւորութիւն կը արուի գեղեցկագիտական քննադատութեան, ու վերլուծելով մեր բանաստեղծական արտադրութեանց կոյար, կը յաջողինք որոշել թոյլը կորովիէն, բնականը անընականէն, չնորհալին անշնորհքէն: Եւ հիմայ, չնորհիւ անկեղծ քննադատութեան, կ'ընդունինք Դուրեանի քերթուածները, յաջող, սրտադրաւ, բնական և զգայուն մտքի և գորովի ծաղիկներ, որոնք անթառամ փունջ մը կը մնան մեր գրականութեան տաճարին մէջ:

*
**

Դուրեանի քնարը տխուր է երբ յուսահատութիւնը սեւցուցած է իր ոսկի երազները, ու երազներ են անմնք, ուսկից կ'առնէ իր քնարին համար կրակ, քաղցրութիւն, հմայք, և այդ երազներով կ'ապրի ու կ'ապրեցնէ իր յիշատակը: Գերեզման, այդ սեւ հողը յիշեր է, երգեր է, մրտած ճակատագիրը անիծեր է, բայց յուետեսութիւնը չ' որ վինքը կը մղէ մելամազձոտութեամբ կեանքը ողբերգելու, հիւանդութիւնը վինքը կը կրծէր, և գիտէր որ փրկութեան յոյս չի կայ, ինքը զուարթ է եղած, աղքատութիւն, թոքախտ ամպուեր են այդ զուարթ ճակտին երկինքը:

Պ. Տօքթ. Պօլու Քօլուկան Լոնտոնի նոր կեանի հանդէսի «Հայուն Յոսեմեսութիւնը» յօդուածին մէջ Դուրեանի մասին գրած է. «Դուրեան ձշմարիտ բանաստեղծը, ջախջախուած խեղճութեան ու հիւանդութեան տակ, ունեցած է դառնութեան յուսահատ վայրկեաններ: Աղ-

քատ ծնած , աղքատ ապրած , աղքատ մեռած գրեթէ պատանի , առանց կեանքը ճանչնալու , առանց զգացած րլալու , սիրած ու ատած է զայն , ու պոռթկացած իր անհուն ցաւը , հիւանդի ու կարօտի կոկծելի ցաւը , կեանքը իրմէ խլսղին դէմ : — Իր բանաստեղծի կազմութիւնը երգել առւած է սէրը իր ճերմակ ամբծութեանը մէջ . ու թոքախտաւորի ցաւը անիծել առւած է երկինքը : ... Ու երգեք չպիտի համարձակիմ յոռեանս ըսել Դուքեանի համար . պատանի , ապրելու սէրը ունէր , ու իր ցաւը , իր անէծքը կեանքին դէմ չէր , ընդհակառակը , իր ցաւը անհուն է որովհետեւ կը զգայ թէ մահացաւ կերպով խոցուած է . . . Դուքեան կեանքը չ'ատէր : Տիսուը բանաստեղծ մը եղած է Դուքեան , ու իր վայրկենական արցունքները բացատրելի : Անկարելի է յոռեանս յորջորջել այն բանաստեղծը , որ այս առաջը կը գրէր .

Ո՞ն , տուիք ինգրուս կրակի մի կարիլ , Սիրել կ'ուզեմ դեռ , եւ ապրիլ ու ապրիլ »:

Լուրջ են Պ. Բոլողեանի այդ գիտողութիւնները :

Ա. զրիլ կ'ուզէր , սիրելու համար , ապրիլ կ'ուզէր երգելու համար : Բայց քիչ ապրեցաւ . շատ աւելի գեղեցիկ արտադրութիւններ իրմէ կ'ակնկալուէր , աղքատութիւններ իր հակիրծ կեանքէն ալ օգտակարին կէսը յափշտակեց : Դուրեան մեր գրականութեան օգտակար է իր քնարով , բայց հաց ճարելու համար իր գործօն չըջանի մեծ մասը մոխիր է թատրերգրութիւններով : Քիչ ապրեցաւ , քիչ զրեց , բայց իր գեղեցիկն տաղանդը անմահացուց վառվառ մտքերով . փնջակ մը իր մտքերէն , օրինակ իր գեղեցկին .

«Դժուար է խօսիլ անհունի համար . անհունը շուրթներ չը կրնար ունենալ , անհունը ինքն իր մէջ կը թաղուի . ինքն իր մէջ կը փողփողէ :»

«Կը հաւատամ Աստուծոյ , կը հաւա-

տամ այն հանդերձեալ ապառնիին, ո՞վ որ
կը հաւասայ, երջանիկ է :»

«Այն ճակատագիրը... մեղ՝ մանուկ
հանձարներս դալկահար շանթերու փունջ
մը ըրաւ» :

«Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր՝
գեղեցիին սիրունին խտէակսնը շօշափելու-
քաղցրութիւնը չունի : Մարդուն նշանաւ-
բանը երգն է, բնութիւնը ամբողջ երգ
մ'է, ես ալ կ'ըսեմ. «Երիտասարդ ըլլալ՝
երգել, ծեր ըլլալ և աղօթել :»

«Աշխարհիս մէջ միայն անհաւասը ապեր-
ջանիկ, յուսահատ և թշուառ է, թերեւս
բարեկամը զիս միստիքական կամ այլա-
բանական գտնեն տողերուս մէջ, արդէն
ես ալ այլաբանութիւն մ'եմ, խորհուրդ
մ'եմ» :

«Եթէ ճակտիս վրայ վարդ ունենայի,
կիները զիս պիտի սիրեին. ա՛ն աւելի
լաւ է որ դալուկն ունիմ և բանաստեղծ-
ները զիս կը սիրեն :»

«Համոզուէ՛, որ քու եղբայրդ դերեղ-

մանի տեղ Նոյեան Տապանը կը մտնէ աշ-
խարհի արիւնահեղեղէն փրկուելու համար» :

«Ենչ, ինչ հանձարներ հիւղին այն
քասային սեմին վրայ խամրեցան կամ
մարեցան : Հասարակաց գերեզմաննոցնե-
րուն մէջ հողակոյաներ կան, որոնք հրա-
բուիներ պիտի ըլլային, բայց կայծը սրտի
խաւարին մէջ առանց երբեք հրահրելու
թաղուած է... Հանձարը վհին մէջ գանկ
մը եղաւ առանց մարդկութեան եթերին
մէջ գիսաւոր մը ըլլալու» :

Կարելի՞ է որ բանաստեղծ մը իր մէջ
զգայ պառնասական խանդի մաքուր
կրակը, և տարբեր ու ցուրտ շեշտ մ'ու-
նենայ իր ո՛ւ և է գրուածոց մէջ : Քնարին
հետ նաեւ ընտանեկան խօսք նամակին
հետ միշտ միեւնոյն բանաստեղծ հոգին է.
ու թատրերգութիւնները եթէ անյաջող են
իբրեւ բեմական գործ, գեղեցկագիտական
արտաշրութիւն, և չունենան արուեստ,
ձեւ հրապոյր, բայց անոնք քնքոյչ դե-
րակատարներու կուրծքին տակ կը տրո-

փեն բանաստեղծին գրաւիչ քնարը , ու
եթէ կա՞ն անոնց մէջ տափակութիւններ ,
նիւթին անկատարութեան վերագրելի են ,
և թատերական գործին մէջ թոյլ , փութ-
կոտ անփորձ գրիչ շարժելուն : Իր քնարին
ձայնը անկեղծ ու բնական ըլլալուն հա-
մար է որ հանրութեան ուշագրաւ եղաւ .
ու ամէնէն աւելի զինքը սիրեցին իրեն
պէս մտածողները . կոյսերը և երիտասար-
դները զինքը շատ սիրեցին : Դուրեան
յոյսերու և հրատապ երազներու մէջ օրո-
րուն՝ ծաղկատի հայ սրտերու քնարն է :
Ու այդ քնարը մաղձոտութեան գերեզմա-
նին դուռը չի բանար , այլ յոյսերու , գե-
ղեցիկ պատրանքներու , ու խարուող պա-
տճին կամ օրիորդը սիրով կը խմէ յու-
սախարութեան բաժակը , վասն զի Դու-
րեանի հոգին հան թափած է իր անկեղծ
իսէլին ամէնէն ջինջ ու կրակոտ կաթիլ-
ները : Անրջող սրտերը չեն ուզեր որ այդ
կաթիլները չորնան իրենց թարթիչներուն
վրայ : Դուրեան տիսուր շեշտեր ունի ,

բայց իր տիսրութիւնը գրաւիչ է , իր յոռե-
տեսութիւնը սիրելի : Լամարդինի երկինքը
Դուրեանի քնարին վրայ ցօղեր է անոյշը . և
ինչ սիրուն ցոլքեր կան հոն , բայց դաշնակ-
ներու մեծ վարպետին դոյները անտեսած
է , և արդէն շատերը մեր բանաստեղծնե-
րէն լամարդինի միայն քնքոյց լեզուն
սիրեր են , և դեռ աւելի լաւ պիտի ըլ-
լար , եթէ սիրէին նաեւ անոր սրինդով
յլացած պատկերները և աշակերտէին իրեն
այդ ճիւղին մէջ ալ :

* * *

Ամէն գրագէտ իր քննադատական ըմ-
բոնումով յատուկ հիացում մ'ունին Դու-
րեանին , պուտ մը , կուժ մը կամ ծովա-
ցած հիացում :

կենսագրովը՝ Բարսեղ Ե . Էքմէրճեան
կը գրէ .

«Աղքատութեան ծոցին մէջ ծնող ման-
կիկ մը , ցաւերու ու արցունքի մէջ մնա-
նող պատանի մը , տառապանաց ու աղ-

քատութեան եղբը մարով հանձար մէէ, նա՝ որ իւր զգայուն սրախն ու հիանալի հոգւոյն թոփչներովը կը պահար անհունին մէջ, ու մարդկացին ամէն զգացումներն բնական, անջատ ու յստակ գոյներով կը պարզէր, նա՝ որ փափկազգաց, չնորհալի, կորովի ու վսեմ ոճովը կը փայցէր, երկիրն բովանդակ իւր անծայրածիր տարածութեամբը բաւական չէր գտնէր զինք հաս կընալու . . . Այս հանձարը վերջին անգամ աչքերն երկրիս վրայ կը դարձնէ խորշ մը գտնելու համար. երա՛զ, ցնսրք, յան կարծ իւր աչքերուն կը հանդպի ցուրտ գերեզման մը բերանաբաց. պատրաստ կուլ տալու հիւծած, մաշած մարմին մը, ու այս գրին եղերաց վրայ ակնապիշ հողին, այն միշտ բարձր ու վսեմ հողին որոտագոչ կը գոռայ. «Բանաստեղծ մը մահուանէ չի սոսկար. այն տտեն իրաւունք ունէի ցաւելու, երբ ամէնքը անման ըլլային, և ես միայն մահականացու»: . . .

որ իւր տկար հողէ պատեանին մէջ միսաց, ու միսաց, ոչ ոք ուղից քրքրել հանքերով ակաղձուն այդ հողն: — Այդ հրաբուին վերջապէս իւր հողէ պատեանէն բուռաց իւր գանձերն, այլ այդ մատադ հասակին մէջ, կմնաց գարունին մէջ, այդ ժայթքումն այրեց, մոխիր դարձուց զինքն ալ :

Պ. Արշակ Զօպանեան հիացու, հեղինակաւոր քննադապը Դուրեանին, կը գրէ.

«Ենզուն շրջանին մէջ, ուր մեր մեծագոյն քննադրդակները ունեցած ենք, Ալիշանը, Պէշիկթաշլեանը, Թէրզեանը, Հէլլիշանը, Աձէմեանը, Դուրեան եկաւ այն միջոցին, երբ հոգիները լեցուած էին վսեմ բառերով, յուղման ճիշերով, արցունքով, արիւնով, ճախրանքով. ինք ազնուազգի միաք, բնութենէն օժտուած, մնաւ այդ հրեղէն մթնոլորտով, ու այդ զգացման գրականութեան ամէնէն հոծ ու ամենէն տաք ներկայացուցիչը եղաւ, ու վերջինը: Այն գործը, զոր արտադրած է, իր ժա-

մանակին սղիին խտացումն է. անոր ամբողջ շինծու փքոյուռոյց, զերասանական համը կը պարունակէ (թատրոնգութիւնները), ինչպէս անոր յափշտակութիւնը, աւելնը և զգայնութիւնը: . . . , ինչ ձեւ ալ առնէ հայ բանաստեղծութիւնը, ինչ զարգացման ալ համնի, այդ միամիտ երգերը, իրենց անկատարութիւններով և իրենց անհաւասարութիւններով հանգերձ, միշտ պիտի պահեն իրենց անթառամ երիտասարդութիւնը, որովհետեւ անկեղծ ներշընչման մը ծնունդ են և որովհետեւ հանձարի կնիքը կը կրեն: Ապագան վերջապէս պիտի նուիրագործէ բանաստեղծին անունը զոր իր ժամանակակիցները չփացան յարգել: Այդ սիրոյ տաղերու պղտիկ հաւաքածուն, ամէն մաքերու մէջ քանդակուած, ամէն բերաններու վրայ թռչելով, ազգային իր մը պիտի դառնայ, և ամէնէն աւելի սիրուածներէն մէկը: Ու սերունդները, որոնք պիտի գան սերունդներէն յետոյ, իրենց երազանքի և արտամութեան

ժամներուն, նոճիններու սուզին մէջէն և վերջալոյսի արտմութեան տակ այդ դալշկահար սասւերին թափասիլը պիտի տեսնեն, ցաւով սարսուացով տողերու երամով պաշտրուած, որոնք՝ մնծութեան մէջ թեւաբաց՝ յաւերժապէս կու լան:

Հայ հանճարներու և տաղանդաւոր մնծ դէմքերու վրայ սքանչացով Պ. Մելքոն կիւրճեամնը (Հրանդ) իր «Զատկական օրագիր» վերնագրով շաբաթական քրոնիկներուն մէջ անհունօրէն կը հիանար Դուրեանի քերթուական գրչին. կը լիշտակակի բանաստեղծին անտիպնամակներէն ամէնէն գեղեցիկ մտքերը, ու կը յայտնէր իր գնահատական այս տողերը.

«Պուրեան իր այս ամէն գրուածոցը մէջ անծանօթին ալ հետ է, կը զարնուի, անէծք ու արհամարհանք ի ձեռին բռնած հին աստուծոյ մը պէս որ կայծակին ունիքր իր աջոյն մէջ. թէ բժշկին դեղազրին առջեւ, թէ լուսնի տակ, թէ մտերիմի մը և կամ գերեզմանի մը քով, հողի մը չէ որ

կը խօսի, այլ գերեզմանաց բանաստեղծութեան հազարաւոր բերաններ, որ գալկահար ճակտի մը ներքեւ անհունի դաշնակութիւնը կը յօրինեն, մեղմ; ուժգին, նուազվիստ և որոտընդուստ ձայներ իբարու խառնելով, հապա իւր վէրքըն որ կուրծքին տակ միշտ արիւնոտ կը հռնդայ, հապա իւր կենսական ուժի՞րը՝ որ միշտ կը սպառին, հապա անլուելի պատերա՞զմն զոր աննկուն կը մզէ Գերադոյնին դէմ...»

Միեւնոյն գրագէտը Դուրեանի մուլժմաքերուն մեկնութիւն տուածէ, ո՛չ չին Արեւելքի այլ հին Հայրենիքի մէջ 4894ին կը գրէր. «Իր միութիւնն ալ, որ տեսնուածէ ուրեք արեք, տաճարի մը ըստ տուերն է որ աւելի խորհրդաւոր կ'իշնայ Սրբութեանց վրայ, խաչին ու պատկերին վրայ, կամարին և յատակին մէջ երերուն»: Եւ միեւնոյն օրագրին մէջ Ասպետ կեղծանով ուրիշ գրագէտ մը հիացումով կը դրուատէր Դուրեանի քնարերգական հմայքը. չէ՞ որ ինքն է եղած ամէնէն ան-

կելծ սիրերզուն. Ասպետ մեծ խանդավառութեամբ կը գրէր. «Ի՞նչ գերազանց սիրով մը այդ պատանի Դուրեանը: Խունկ որ մինչեւ հատնումը, մինչեւ սպառումը, ծխած է բագինին առջեւ՝ իր անտարբերու անզգայ արձանի անմատչելիութեամբը բազմած է կինը: ... Հէդ ջախչախ քնար, որ միշտ միեւնոյն երգը երգած է հետզհետէ աւելի սուր ու աւելի ջղածգական խաղերով, մինչեւ այն ժամանուն ուրա՞մ քնարը կոտրասուած է զինքը սեղմող ձեռքին ճգնաժամային սրբկումին տակ»:

Դուրեան փշրուած արեւ մըն էր. չէ՛ եղած այնքան մեծ որչափ իրեն առատաձեռնուած անսահման համբաւը: Բարկոծումի արժանի՞ եմ արդեօք այս խոսքսկու, սակայն ինձմէ առաջ քարը պէտք է ինկնայ մեծանուն գրագէտ և անաչառ քննադատ ողբացեալ Սրբիար Արփիարեանի վրայ, որ միշտ անձրկած էր, երբ պիտի գրէր Դուրեանի վրայ, իմ ստիպու-

միս չկարենալով զիմագրել երկու տաղ գրեց արտասահմանի խողխովուած թերթի մը մէջ, և տեսէք ի՞նչ ժլատ է իր գրիքը. «Պետրոս Դուռիեան ի՞նչ պիտի ըլլար; Գաղանիքը հետը գերեզման տարաւ: Բաւնաստեղծ ծնած իր բնածին կարտութեանց զարգացումովը մեծկալ տեղ մը պիտի բռնէր մեր նոր գրականութեան մէջ: Հիմակ սրտերու մէջ է իր տեղը: Քսանամենի վաղամահիկը երսուն տարիէ ի վեր է որ նոր նորածիլ երիտասարդներու գրաւիչն է: Տրամաթախիծ սրտերու ալ սփռանքն է: Ահա ինչո՞ւ շատ ժողովրդական անուն մը, քանի մը բանաստեղծութիւններով ։»

Չեմ գիտեր որ եթէ այժմեան բանաստեղծներէն ըլլար նաև Դուռիեան, պիտի կարենա՞ր ժամանակակից գրական ըմբռնումներու համեմատ արժանանալ այն գովիստաներուն ինչ որ անցեալը իրեն պարզեւած էր:

Թող դարձեալ իր ոոկի բազկաթոռով անխախտ մնայ իր ոլիմբական բարձունքը.

վասն զի ան կրցաւ գրաւել շատերուն սիրտը: Անուրանալի է իր ինքնաբուխ և բնատառը քերթողական չորհալի կրակը, զոր վաս պահեց, բոնկցուց և այդ կրակէն կայծեր ցանեց զինքը պաշտող նոր բանաստեղծներու կուրծքին մէջ:

Իր քերթուածներէն առէնէն գեղեցիկները թարգմանուած են անգլիերէն, ֆրանսերէն, ռուսերէն և գերմաներէն: Իր վրայ մեր գրականութեան մէջ գրողներ շատ եղան: Եւ միշտ անհուն համակրանքով հւասեր են անոր նկարէն ուրուապատկերը:

Աստղերը շատ երգեց, և արդեօք ո՞ր աստղին մէջ օթեւան գտաւ իր շողշող հոգին:

Պիտի տեսնե՞նք Սշափշատի բարձունքը նայ փանթէն մը, Դուռիեանի ու նմաններու աճիւնէն ափ մը՝ սափորներով գեղեղուած հո՞ն մարմար խորշերու մէջ . . . :



1p

ՀՀ Ազգային գրադարան



NL0381086

67.046

891.99.092
1-99-8